

հայր Մողնու ս. Գէորգ վանքի և գործակալ Ապարանից  
որպիսի պաշտօնից հայրապետական կոնդակով արձակուում  
է 1897թ. յունիսի 7-ին։ 1902թ. Վեհափառ Հայրապետի  
հրամանաւ կարգուում է վանահայր Շողակաթի վանա-  
քի, ուր և մնաց մինչև ի մահ։ Հանդուցեալի թաղման և  
օծման կարգը կատարեց Սինոդի նախանդամ Տ. Արիստա-  
կէս արքեպիսկոպոս Թաղման հանդէսին ներկայ էր ս.  
Էջմիածնի միաբանութիւնը և Վաղարշապատից ժողովրդի  
մեծ բազմութիւն։

**Հանդուցէ Տէր զհոդի նորա ի լոյս երեսաց իւրոց**



## ՏԱՃԿԱՀԱՅՔ

Ասկէ 22 տարի առաջ ընկէ Օթաքէօյցի Գրեգոր Տէյերմէն-  
ճեան անուն անձը 1881 նոյեմ. 6. թուակիր կտակադրով մը իր  
Օթաքէօյ, Զիթլիք փողոց, թիւ 18 տունը կը կտակէ Կէտիք  
Փաշայի ս. Ցովհաննէս եկեղեցւոյ, պայման գնելով որ ցորչափ  
ինք կենդանի է, այդ տան բացարձակ տէրը ըլլալ և իր մահուը-  
նէն վերջը այդ տան վարձը ստանայ իր կինը, տիկին Թագուհի  
Տէյերմէնճեան և իր կնոջ մահէն վերջն ալ թէ այդ տունը և թէ  
տանը մէջ գանուած բոլոր գոյքերը և կարասիները մնան Կէտիք  
Փաշայի եկեղեցւոյ. կտակարարը տան ֆէրազի և այլ գործո-  
ղութեանց օրինական ծալսքերուն համար հարկ եղած գրամն աջ-  
ձգած է։ Գրեգոր ասկէ առաջ մեռած ըլլալով, տան վարձը  
կնոջը կը մնար և անցեալ օր կինն ալ մեռած ըլլալով, օրինական  
գործողութեանց համար Կէտիք Փաշայի թաղ. խորհրդոյ կողմէ  
ներկայացուցիչներ կերթան կնքելու համար տան գոյքերը։ Բայց  
կինը Հայ—հռոմէական հասարակութեան պատկանելուն, տեղ-  
ւոյն Հայ—հռոմէական եկեղեցւոյ թաղ. խորհրդոյ կողմէ հանդու-  
ցելոյն յուղարկաւորութիւնը կատարուելով, կարասիները կնքել  
տալու մասին առարկութիւն կըլլայ թէս, բայց կտակարարին

կամքը բացատրուած ըլլալով կտակադրին մէջ, հարկ կըլլայ, որ  
Աէտիք Փաշայի թաղ. խորհրդոյ կողմէ կնքուի: Կտակադրիը երեք  
օրինակ պատրաստուած է, որուն մէկը հանգուցելոյն սնտուկէն  
ելած է, միւսը Պատրիարքարան կը մնայ և մէկ օրինակն աչ  
Աէտիք Փաշայի թաղ. խորհրդարանը կախուած է: Կտակադրը՝  
թէ Օրթաքէօյի և թէ Աէտիք Փաշայի այն ժամանակուան թաղ.  
խորհուրդներուն կողմէ վաւերացուած և Պատրիարքարանի կողմէ  
աւ հաստատուած և օրինաւոր կերպիւ պատրաստուած ըլլալով,  
ու է առարկութեան տեղի չէ մնացած և Աէտիք Փաշայի թաղ.  
խորհրդոյ կողմէ այսօր հարկ եղած անձերը Օրթաքէօյ  
զրկուելու, գոյքերը և կարասիները պիտի փոխադրուին Աէտիք  
Փաշայի եկեղեցին:


— Թօդատէն կը գրեն թէ Յովհաննէս էֆ. Գասարնեան  
մեռեր է թոքատապէ: Հանգուցեալը իր կտակադրը կանխաւ  
պատրաստած ըլլալով, վերջին պահուն Առաջնորդարանին յան-  
ձներ է: Այդ կտակադրով Գասարնեան էֆ. իր 200 ոսկիի ար-  
ժողութեամբ անշարժ ստացուածքը կը նուիրէ աեղոյն վարժա-  
րանին:

— Մանչէսդըրի հոգեօր հովուութիւնը թափուր կը մնայ  
ջուղայեցի քահանային անկէ մեկնելէն ի վեր, և տակաւին վերջ-  
նական անուանում մը չէ եղած: Անոնք որ Մանչէսդըրի մէջ ա-  
նուն և դիրք մը ունին, ամենքն ալ կուզեն հաւանութիւն ու-  
նենալ ընտրելիին մասին և այդ պատճառաւ կը շարունակուին  
հարցումները: Մանչէսդըրի հոգաբարձութիւնը այս մասին դե-  
մում ըրած ըլլալով Պատրիարքարան և ընտրելեաց ցուցակ ու-  
ղած ըլլալով, Արօն. Ժողովը իր «վերջին նիստին մէջ անյարմար  
նկատեր է այս պարագան, քանի որ ընտրելեաց ցուցակ կը տը-  
րուի ըստ օրինի Գաւառ. Ժողովներու մէջ հատարուելիք առաջն. ընկերութիւններու համար միայն. հետեւաբար որոշեր է յանձնա-  
րաբել որ դիմեն Եւրոպիոյ առաջնորդին, որ ի հարկին կընայ դի-  
մել և բանակցել նաև Պատրիարքարանի հետ և պէտք եղածը  
կարգադրել Արօն. Ժողովը չի դիմեր հարկաւ, որ Մանչէսդըրի  
հոգաբարձութիւնը գժգոհ է նոյն կու իր առաջնորդին այն ան-  
տարբեր և անփոյթ ընթացքին համար, զոր ցոյց կուտայ իր ա-  
նուանուած առաջին օրէն ի վեր:

— Ատանայէն երեկ Պատրիարքարան հասած նամակէ մը  
կը տեղեկանանք, որ կաթուղիկոսական օծումը պիտի կտա-  
րուի Աշխարհամատրան կիրակի օրը, Սույ մէջ, և յաջորդ կիրա-  
կին ալ միւռոնօրհնութեան հանգէոը, որոնց համար դրուած է

կելլիկիոյ թեմերուն։ Պոլիս հասած հեռագիր մը կը հազորդէ թէ  
Տ. Սահակ Սրբազնան, երկուշաբթի օրը հետեւրդներով մեկներէ  
Ատանայէն դէպի Սիսու որ մէկ օրուան ճամբայ է։ Հետեւաբար  
Ն. Սրբազնութիւնը այժմ կը գտնուի իր Աթոռը։ Պատրիարքա-  
րանէ գրուած է Ն. Ամենապատռութեան, որ հրաւիրէ իր մօտ  
նոյն Աթոռին Պոլիս գտնուող միաբանները։

— Վանայ Երամեան վարժարանին ի նսղաստ կազմակեր-  
պուած յորելեանին առթիւ կատարուող հանգանակութեան դու-  
մարը մինչև ցարդ հասած է 120 ոսկիի։ Նահանդին կուսակալ  
Վսեմ. Թահիր Փաշա արտօներ է այդ նուբրահաւաքութիւնը որ  
կը շարունակուի։ Նոյնպէս, Թահիր Փաշայի արտօնութեամբ։  
Վանայ Նորաշէնի գալրոցի սրահին մէջ ներկայացուեր է, դպրո-  
ցական տղոց կողմէ։ Շէքսբրիի Աենետիկի Վաճառականը՝ ծա-  
նօթ թատերախաղը և թուրքերէն կատակերգութիւն մը։



Նոյն ով դաշտանի դժուանունուն ունի հայոց հայութան։

— Ենթա մէտասան մ այս է մէջաման ի մաս ուստանաւուց հայութան։  
— Ա Խ Ա. Լ. Ք Ա. Լ. Ա. Ք. Կամուսան այսու  
— ու մահացաւ այս մը այս ու մասնաւ մինչ ու այս մ մաս  
մէտամանուց ով առ անունուր ու ա մասն մէջաման այս մը։

Ախալքալաքի գաւառը մի գործակալութեան շրջան է  
Վըաստանի և Խմէրեթի թեմում և հնթարկուում է Ախալցխա-  
յի յաջորդութեան։ Այս գաւառը Շալկայի 8 դիւզերի հնտ  
միասին ունի 56 գիւղ։

Գաւառի ազգաքնակութիւնը բաղկանում է հետեւեալ տար-  
բերից։ Հայր ուուս (ուղղագաւան և գուխորոր), վրացի, թուրք,  
բոշայ և հըեայ։ Մեծամասնութիւնը կազմում են Հայերը, որոնց  
մէջ կան նաև, թուով շատ քիչ կաթոլիկներ։

Ամբողջ ազգաքնակութեան թիւը, զբաղմունըն ու ուրիշ  
հանգամանքները որոշել մես նպատակից գուրս է։ Կամենում  
ենք միայն «Արարատ»ի ընթերցողներին ներկայացնել ոոյն ընդար-  
ձակ գաւառում ապրող հայ հոգեւոր և հայ եկեղեցիների  
բարոյական վիճակը։ Վերջերս մեր խնդրով, գործակալութեան  
կողմէց կազմուած մի ցուցակից երևում է, որ Ախալքալաքի  
գաւառում հայերի թիւն հասնում է 54816-ի, ծուխերի հա-  
շուով 5697, չհաշուած հայ կաթոլիկներին։

Գիւղացի ժողովրդի զբաղմունքն է երկրագործութիւն։ Քա-